

Ծառայել հայրենեայ օգտին համար . բայց չիրցաւ համոզել զՂուզովիկոս ԺԴ , որ վերջապէս մարաջախտութե աստիճանը տուաւ իրեն : Պաշտօնակա- լաց մեծ բարեկամ էր , և միշտ դրա- մական առատաձեռնութիւններով կը խրախուսէր զանոնք . զինուորաց կեան- քին անանկ կը խնայէր , որ ամենայն ջանք կ'ընէր ու ամենայն հնարք կը բա- նեցրնէր անոնց արիւնը չճայելու : « Տէր իմ , պատասխանեց անգամ մը Ղուզովիկոս ԺԴ , որ խորհուրդ կու տար իրեն բուռն յարձակմունք մը ընե- լու . տէր իմ , ես աւելի կ'ուզեմ զինուոր- ներէդ հարիւր հոգւոյ կեանքը պահել քեզի՝ քան թէ թշնամիներէն երեք հազար հոգի սպաննել » : Վախանձու կիրքը չէր ճանչնար Սօպան . անոր հա- մար կը քաջալերէր եռանդեամբ զա- նոնք , որ իր արուեստին մէջ յառաջա- դիմելու փափազն ունէին :

Սիջահասակ էր Սօպան , գէր , պա- տերազմական դէմք մը ունէր , և իր սրտաքին կերպէն՝ բիրտ մարդ մը կ'ե- րևար . և սակայն իր ազնիւ համարձա- կախօսութեամբը անանկ գրաւեր էր թագաւորին սիրտը , որ առանց վախի թագաւորին առջև կը զնէր այնպիսի ճշմարտութիւններ , որոնք կրնային ա- նոր անհաճոյ անցնիլ : Բայց վերջապէս անանկ դիպուածով մը , որ պատիւ պի- տի ընէր իրեն ասպագայ ժամանակնե- րու մէջ , երեսէ ինկաւ : Եր մարաջախ- տութեան պատճառաւ տեսակ մը ան- գործութեան մէջ մնալով , ուզեց ուրիշ կերպով օգտակար ծառայութիւն մը մատուցանել իր հայրենական երկրին : Բոլոր Վաղղիոյ մէջ պտրտած ըլլալով , և ուրիշ անձանց ձեռքով ալ քննել տա- լով , տեսեր էր ժողովրդեան խեղճու- թիւնները , հարկերու ծանրութիւնը , և պաշտօնատեարց բռնած անիրաւ և շահախնդիր կերպը՝ որով ազգը կը կե- ղեքէին . այս ամէն խառնակութիւննե- րուն վրայ խորին խորհրդածութեամբք գրուածք մը յօրինեց , որուն մէջ կը բա- ցայայտէր նաև ընելու հարկաւոր կար- գադրութիւններն ու փոփոխութիւն-

ները : Բայ տեսակ նիւթերու վրայ տեղեկութիւն ունեցող անձինքները շատ հաւնեցան այս գրքին , տեսնելով անոր ըրած պիտանի ազդարարութիւն- ները . բայց որովհետև այս նոր գրու- թեամբ բոլոր ամէն տեսակ պաշտօնա- տէրները մոխրի վրայ կը նստէին ու ալ անկէ ետքը ժողովրդեան հարստու- թեամբը չէին կրնար պարարտանալ , անոր համար ամէն այս բանիս մէջ շահ ունեցողները միաբան միով հոգուով աս գրուածքին դէմ ելան , անանկ որ նոյն իսկ թագաւորը ու տէրութեան պաշ- տօնեայքն ալ անոնց խօսքերէն նախա- պաշարուած՝ զՍօպան իբրև ապստամբ ոք ու խենթեցած սեպեցին , և արհա- մարհեցին զինքը : Բայ ասպերախտու- թիւնը շատ վշտացուց պատկառելի ծե- րունւոյն ազնիւ սիրտը , և անոր ցաւէն մեռաւ 1707 տարւոյն , յաւիտենական անուն մը ձգելով Վաղղիոյ տարեգրու- թեանցը մէջ : — Ուրիշ բազմաթիւ գրուածքներ ալ յօրինած է Սօպան , ամէնն ալ ընտիր , որոնց մէջ իրեն նպա- տակ դրած էր գաղղիական զինուորու- թեան , ճարտարութեան , վաճառա- կանութեան , և այլն , յառաջադիմու- թիւնը :

---

### ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

---

Պրատոնի փիլիսոփայութեան համալուծութիւնը : (Տես երես 156)

Ինչպիսի առաքինութիւններ պիտի գտնուին այս կերպով կազմուած Պե- տութեան մը մէջ : Վախ և առաջ խո- հեմութիւնը պիտի տիրէ , որովհետև ընտիր խորհուրդն և զգուշաւոր որոշ- մանց գիտութիւնը կը տիրեն հոն : Օգուշաւոր որոշմանց գիտութե նպա- տակն է պահպանել զՊետութիւնը , և կը գտնուի ատենակալաց վրայ , որոնք քաղաքին ճշմարիտ պահպաններն են :

Ար գտնուի հոն արիութիւն . որով- հետև արիութիւնն է զազափար վախ-

նալու և չվախնալու բաներուն , և վասն զի դաստիարակութիւնը տուած է Պետութեան գաղափարը պատերազմիկներուն , որոնք կը պահեն զայն միշտ և ոչ երբէք մտքերնէն կը հանեն , ոչ ցաւոց և ոչ հաճոյից ժամանակ , ոչ փափագանաց և ոչ վախի միջոց :

Այս նաև հոն բարեխառնութիւն , որ սանձ մըն է որ կը զրուի հաճոյից ու կրից , վասն զի հոգւոյն ստորին մասը կը հպատակի վերին մասին : Բազմութեան փափագները կանոնաւորուած են և չափաւորուած խոհեմութեան ձեռք , և կամօք սակաւութիւ անձանց , այսինքն ատենակալաց՝ որ իմաստուն են : Բայ կերպով բոլոր անդամները միաբան են , և բարեխառնութիւնը ներդաշնակութիւն մըն է որ ամէն դասու մէջ կը գտուի :

Արդարութիւնը մանաւանդ պիտի չպակսի հոն , որովհետև իւրաքանչիւր քաղաքացի այն բանը կ'ընէ՝ առ որ բնութիւնը զինքը սահմաներ է , և հետևաբար այն բանը կ'ընէ՝ զոր կը սիրէ ընել : Արեմն ջանար իր պայմանէն ելլելու և ոչ ալ անիրաւ ըլլալու : Եւ ոչ ալ կը ջանայ ուրիշի ստացուածքը գրաւելու . և թէ որ վէճ մը ծագի , ատենակալք կը խաղաղեն , և արգարութիւնը կ'ապահովցնէ իւրաքանչիւրին իր ունեցածը :

Բայ չորս առաքինութիւնները կը գտուին նաև իւրաքանչիւր անհատի վրայ , վասն զի այլ և այլ կարգաց յարմարութիւնն առանձնականաց յարմարութենէն կը բաղկանայ : Արբոր իւրաքանչիւր քաղաքացի աղէկ կը կարգաւորէ իր հոգին , և կը հաստատէ կարգ ու հաղորդակցութիւն իր երեք մասանցը մէջ , այնպէս որ սերտ ու ներդաշնակ ամբողջ մը ձևանայ , արդարութիւնը կը տիրէ իր էութեան մէջ , և ինչ ալ ըլլայ գործողութիւնն որ կ'առաջադրէ ընելու , արդար կը կոչէ այն գործողութիւնն որ յառաջ կը բերէ և կը պահէ այս կարգը իր հոգւոյն մէջ , և խոհեմութիւն՝ այն գիտութիւնն որ այս տեսակ գործոց գլուխ կը կենայ .

և անիրաւ կը կոչէ այն գործողութիւնն որ կը խռովէ ու կ'եղծանէ այս կարգը , և տգիտութիւն՝ այն կարծիքն որ այս տեսակ գործոց գլուխ կը կենայ :

Սակայն այս Պետութիւնը , համարինք թէ իրապէս հաստատուի , ենթակայ պիտի ըլլայ ինքն ալ արդեօք փոփոխութեան : Ինչպէս տարածայնութիւնը կրնայ մտնալ այս ընկերական մարմնոյն մէջ՝ ուր ամենայն ինչ հասարակաց է , ուր ամենայն անդամք կը դիմեն համաշունչ դէպ 'ի հասարակաց բարին : Ի վերայ այս ամենայնի , իր կազմութիւնն ալ պիտի այլայլի , վասն զի ամէն բան որ կը ծնանի՝ ենթակայ է եղծման և ապականութեան : Իրաւցրնէ ամէն բան շրջան ունի բեղնաւորութեան և անարգասաւորութեան . այս շրջանը կը կատարուի՝ երբ իւրաքանչիւր տեսակ կը լմնցնէ ու կը սկըսի իր բոլորական շրջաբերութիւնը , որն որ երկայն կամ կարճ է ըստ երկայնութեան կամ կարճութեան կենաց իւրաքանչիւր տեսակի : Ատենակալք , որչափ ալ ճարտար ըլլան , միշտ չեն կրնար յարմար միջոց ձեռք բերել իրենց տեսակը տարածելու , և ասով գէշ բնութեամբ տղաք կը ծնանին , որոնց վրայ բան չկրնար ընել դաստիարակութիւնը :

Բայն ատեն երկաթի ու արուրի ցեղեր կը ձևանան , որոնք ետևէ կ'ըլլան երկիր ու հարստութիւն ձեռք ձգելու , ուր ընդ հակառակն ոսկիէ և արծաթի ցեղերը , որ իրենք իրենց յատուկ հարստութիւնն ունին , առաքինութեան և կազմութիւնը պահելու ետևէ կ'ըլլան :

Այել մը բռնութիւններէ ու կռիւներէ ետքը , պատերազմողները ու ատենակալք պիտի միաբանին իրարու հետ բաժնելու իրենց մէջ երկիրներն ու տները , և իրենց ստացուածոց խնամքը պիտի յանձնեն մնացեալ քաղաքացեաց իբրև գերեաց , զորոնք երբեմն իբրև ազատ մարդիկ , իբրև բարեկամ ու իբրև իրենց սնուցիչ կը սեպէին :

Բայ Պետութիւնը հին կառավար-

րուծենէն պիտի պահէ մեծարանք առ  
ատենակալս , ատելութիւն պատերազ-  
մողաց ընդդէմ երկրագործութեան աշ-  
խատանաց և մեքենական արուեստից ,  
սովորութիւն կերակուրն ամէնքը մէկ-  
տեղ ուտելու , և զինուորական կրթու-  
թիւնները : Իսկ իրեն յատուկ պիտի  
ըլլայ , ընտրել յիշխանութիւն այնպիսի  
բնաւորութիւններ , որոնց վրայ կը տի-  
րեն բարկութիւնն ու արիութիւնը ,  
միջակ մարդիկ և փափագողք հարստու-  
թեան , զոր պիտի շուայեն կանանց և  
ամէն տեսակ ծածուկ հաճոյից համար :  
Փառասիրութիւնն ու դաւաճանութիւ-  
նը պիտի տիրեն այս կառավարութեան  
մէջ , վասն զի բարկութիւնն ու փա-  
փագները պիտի տիրեն անհատին բնա-  
ւորութեան վրայ , և այս կառավարու-  
թիւնը արդարապէս պատուապետու-  
թիւն պիտի կոչուի :

Սակայն այս Պետութիւնը կայու-  
նութիւն պիտի չունենայ . որովհետեւ  
հարստութիւնները օր օրուան վրայ ա-  
ւելի պատիւ պիտի ստանան . առան-  
ձնականք չափազանց ծախքեր պիտի  
ընեն իրենց և իրենց կանանցն համար ,  
ուրիշ ամէն քաղաքացիները պիտի ու-  
զեն անոնց նմանիլ , և այս ապականու-  
թիւնը հասարակաց պիտի ըլլայ : Ըրդ ,  
որչափ հարստութեան յարգը առաւե-  
լու , այնչափ առաքինութեան յարգը պի-  
տի նուազի . և քաղաքացիք որ փառասէր  
ու խորամանկ էին , պիտի դառնան ար-  
ծաթասէր և ագահ : Ըղբասները պի-  
տի արհամարհուին ու բոլոր ծանրու-  
թիւնները իրենց վրայ պիտի իյնայ :  
Եկամուտներէն մաս մը պիտի որոշեն  
որ պաշտօնակալաց երթայ , և բոնու-  
թիւնը պիտի դնէ այս օրէնքը . բայց  
հարկը շատ անգամ յարմարութիւն  
չտար : Միութեան պակսիլը պիտի  
տեսնուի այս Պետութեան մէջ , վասն  
զի բազկացած է հարուստներէ ու աղ-  
քասներէ , որ կ'աշխատին փոխանակաւ  
մէկզմէկ եղծանելու : Պետութիւնը  
պիտի չունենայ իրեն պաշտպան քաղա-  
քացիք , որովհետեւ չհամարձակիր զա-  
նոնք զինելու , և պիտի ունենայ խել

մը գող ու սրբապիղծ մարդիկ . այս է  
սակաւապետական կառավարութեան  
ցաւալի պայմանը , որուն վախճանն ալ  
առջինին նման կորուստ է :

Եւ յիս որ պիտի պատճառէ իր կորուս-  
տը՝ իր սկզբանը չափազանցութիւնն է ,  
այն ինքն է անյագ ցանկութիւն հարս-  
տութիւն դիզելու : Որովհետեւ սակա-  
ւապետութեան մէջ անթիւ բազմու-  
թիւն կը գտնուի աղքատ մարդկանց ,  
որոնցմէ ոմանք պարտքերու տակ կը հե-  
ծեն և կը հալածուին իրենց պարտա-  
տէրներէն , այլք վատահամբաւ են , և  
որովհետեւ ուրիշ կողմանէ՝ գլխաւորք  
բոլորովին կը կործանեն զանոնք , որ  
դեռ քիչ մը բան ունին , և հեշտասէր  
կեանք մը կ'անցընեն՝ օր օրուան վրայ  
աւելի անարգելով զառաքինութիւնը .  
անոր համար ան ատեն աղքատները  
դառնացած և զայրացած իրենց քաջած  
վիշտերուն պատճառաւ , տեսնելով ի-  
րենց ատենակալաց նուաստ ու ստորին  
աստիճանը , կը սկսին իրենք զիրենք  
համրել ու զիրենք ճնշողներն ալ համ-  
րել , կ'ապստամբին , և իրենց գլխաւոր-  
ները սպաննուէն կամ՝ փախուստ ստի-  
պելէն ետքը , կը գրաւեն իշխանութիւ-  
նը և կը հաստատեն ռամկապետական  
կառավարութիւնը :

Ըմէն մարդ ազատ է այս Պետու-  
թեան մէջ . ամէն մարդ անկախութիւն  
կը չնչէ . իւրաքանչիւր ոք ըստ իր քմա-  
ցը կ'ապրի . ոչ ոք բռնադատուած է  
հասարակաց պաշտօններ ընդունելու ,  
ոչ պատերազմի երթալու՝ երբոր ուրիշ-  
ները կ'երթան , ոչ դատաւոր կամ ա-  
տենակալ ըլլալու , և ամենեւին ուշա-  
դրութիւն չըլլուիր անոնց ընթացիցը  
վրայ , որոնք իրենք զիրենք յառաջ կը  
մատուցանեն Պետութեան գործքերը  
կառավարելու համար :

Ռամկապետութեան կորուստը կը  
պատճառի անյագ բաղձանքէ այն բա-  
նին , զոր ինքը իբրև բարիք մը կը սե-  
պէ . և երբ իբր չար մատուակ՝ ամե-  
նազուտ ազատութիւնը կը բաշխեն ժո-  
ղովրդեան ու կը գինովցընեն զայն , ե-  
թէ կառավարողներն ուզեն այս բանիս

առաջին առնուլ, կը կատողի, կը զայրանայ ու զլխաւորներուն վրայ կը թափէ իր բարկութիւնը, պատճառանօք՝ թէ անոնք նենգաւոր մարդիկ են ու սակաւապետութեան կը ցանկան :

Ըսն ատեն հաւասարութիւնը ալ ամենայն սանձ կը խզէ ու ամէն տեղ կը մտնէ : Գերգաստանաց մէջ՝ հարբ և մարբ իրենց որդւոց հետ իբրև իրենց հաւասարներու հետ կը վարուին, և ասոնք իրենց ծնողացը հաւասարելով՝ ոչ կը մեծարեն զանոնք և ոչ ալ կը վախնան անոնցմէ : Գարոցներու մէջ՝ վարժապետք իրենց աշակերտներէն կը վախեն, և ասոնք ծաղր կ'ընեն իրենց դաստիարակները : Արիտասարդք կ'ուզեն զուգակից ըլլալ ծերոց հետ, և ծերերը երիտասարդաց կերպերը կ'առնեն : Արջապէս՝ երկու սերի գերիներն ալ այնչափ ազատ են, որչափ զիրենք զընողները :

Սողովուրդը կասկածոտ կ'ըլլայ ու ամէն վայրկեան կ'ապստամբի, և իր մոլեգնութեանցը զոհ միշտ հարուստներն են : Ըսոնք տեսնելով որ կ'ամբաստանուին ու կը կողոպտուին, կը միանան իրարու հետ իրենք զիրենք պաշտպանելու համար . այն ատեն ժողովուրդն ալ կը փնտրուէ մէկ մը՝ որուն կարենայ յանձնել իր շահը, և կ'աշխատի զանիկայ զօրաւոր ընելու :

Բայց երբ ժողովուրդեան պաշտպանը՝ տեսնելով անոր վրայ կատարեալ հպատակութիւնն իր կամացը, քաղաքակցաց արեանը մէջ կը թաթխէ ձեռուրները . երբ զըպարտողական ամբաստանութեամբք ատեաններու առջև կը քաշէ իր հակառակորդներն ու տանջանքներու մէջ մեռցնուել կու տայ զանոնք, և ինքն իսկ իր բերանն ու իր անօրէն լեզուն կը թաթխէ իր ազգականացն ու իր բարեկամաց արեանը մէջ, սրով ու աքսորով կը պարպէ Պետութիւնը, կ'առաջարկէ պարտուց ջրնջումը և երկիրներու նոր բաշխում մը, այն ատեն պէտք է որ ինքը Պետութեան բռնաւոր մը ըլլայ կամ սպաննուի :

Այլ թէ հարուստները կը դաւաճանեն իրեն դէմ, ժողովուրդենէ թիկնապահներ կ'ուզէ, և կը վերցնէ այն ամենուն կեանքը՝ որ ուզեր են իր դիտաւորութիւններն արգելուլ : Արբոր ազատի իր ներքին թշնամիներէն, փոյթ կը տանի որ միշտ պատերազմի սերմոնք մը դուրս հանէ, որպէս զի ինքը զինքը ժողովուրդեան հարկաւոր երեցնէ . և այս կերպով կ'աղքատացնէ զքաղաքացիս, և կ'արգիլէ զանոնք որ իրեն դէմ չդաւաճանեն, որովհետև պէտք է որ իւրաքանչիւր օրուան հարկ եղածը ճարեն :

Որովհետև այսպիսի ընթացք մը ատելի կ'ընէ զինքը, կը ստիպուի ամէն տեսակ բաղդախնդիրներու բանակ մը պահել . և խրոխտալով իր անպատժութեանը վրայ՝ գողութիւն, սպանութիւն ու ոճիր չկայ որ չգործէ, և ժողովուրդը դառնագոյն ու ահաւորագոյն գերութեան մէջ կ'իյնայ :

Ըսն է ահաւասիկ այն զանազան կերպարանափոխութեանց ճշգրիտ վերլուծութիւնը, որոնց ենթակայ են կառավարութիւնք, և իրաւցրնէ ասոնք են Հասարակապետութեան գրքին գեղեցկագոյն կտորուանքները : Պղատոն բարձրացեր է պատմութեան նախախնամողական ընթացքը դիտելու, և տեսնելու թէ երբ ժողովուրդ մը անկատար կազմութիւն մը կ'առնու, եթէ թողու զայն՝ դարձեալ ուրիշ անկատարագոյն մը կ'առնու, ինչուան որ ծառայութեան մէջ իյնայ, ուր կը կորնչին Պետութեան վերջին հետքերն ալ : Արանի՝ եթէ հզօրագոյն ու լաւագոյն մերձաւոր ժողովուրդ մը գայ ազատէ զինքը իր ուղորմէութենէն՝ իր մէջն ընկղմելով :

Սակայն ինչպէս ալ ըլլայ կառավարութեան կերպը, Պետութիւնը ուրիշ բանի համար հաստատուած չէ՝ բայց եթէ որպէս զի մարդս կարենայ զարգանալ անոր մէջ համեմատ իր օրինացը, որ է գիտութիւնն ու առաքինութիւնը . ընկերութիւնն ուրեմն ասպարէզ մըն է, ընդ որ կ'անցնին հաւասարապէս արդարն ու չարը . կը մնայ գիտ-

նալ թէ որուն կ'իյնայ սրտին ու յաղ-  
թութիւնը :

Հոգին , ինչպէս որ առաջ տեսանք ,  
երեք մասէ կը բաղկանայ . առաջինն է  
բանական հոգին , գործի գիտութեան  
և առաքինութեան . երկրորդն է ցաս-  
մնական ցանկութիւնը , որ կը մղէ զմեզ  
'ի տիրել և 'ի ստանալ զփառս . եր-  
րորդն է խմելու , ուտելու և զգայական  
սիրոյ փառագանաց աթոռը :

Ասկէ կը ծնանին իրեք գլխաւոր բնու-  
ւորութիւններ , և իւրաքանչիւր ոք իր  
ձկտումը ուրիշներուն ունեցածէն վեր  
կը համարի : Ահա սէրը ստակը վեր  
կը դնէ քան զփառս ու քան զգիտու-  
թիւնը . փառասէրը ցածութիւն կը  
սեպէ հարստութիւն դիզելու ախոր-  
ժը , և թեթեւամտութիւն՝ ծանօթներ  
ստանալու ախորժը : Փիլիսոփայն՝ ընդ  
հակառակն՝ բանի տեղ չսեպէր շահա-  
սիրին ու փառասիրին հաճոյքները ,  
թէպէտ և կը ձանձնայ այն հաճոյքնե-  
րը , ուր անոնք չեն ձանձնար գիտու-  
թեան ու առաքինութեան հաճոյքնե-  
րը , որոնք ամենէն աւելի անխառն ու  
քաղցր հաճոյքներն են , և այն մարդն  
որ բանին ամենայն իշխանութիւն կու-  
տայ իր վրան՝ երջանկագոյն մարդն է :

Իսց ասկէ , իմաստնոյն հաճոյքն է  
միակ իրական , որովհետև ցաւու դա-  
դրիլը չէ , հապա ճշմարիտ հաճոյք մը :  
Արիչ կողմանէ , այն որ աւելի հաղոր-  
դակից է էութեան , այն որ ունի յին-  
քեան նոյն սեփական տիպը , աւելի ի-  
րական է քան զայն որ ենթակայ է փո-  
փոխութեան ու ապականութե : Արդ՝  
այն մարդն որ գիտութեամբ ու առա-  
քինութեամբ կը ընու իր հոգին , կը  
ընու զայն աւելի իրական բանով մը քան  
զայն՝ որ կերակրովք կը ընու իր ներսը  
և որ ոչ երբէք հաճոյքն զգացած է ու-  
նենալու զայն՝ որ միշտ նոյն կը մնայ և  
զայն՝ որուն յիշատակը ոչ երբէք կը  
կորսուի :

Այսպէս իմաստնոյն հոգին , որ գի-  
տութեամբ և առաքինութեամբ սնած  
է , կը սրահէ յաւիտեան այն գանձերն  
որ գիզած է , ուր շահասիրին ու փա-

ռասիրին հաճոյքները կը կորնչին և չեն  
կրնար դարձեալ նորոգիլ . իրենք դա-  
տարկ թողուցին իրենց հոգին , և դա-  
տարկ պիտի գտնեն զայն երբ հոգին  
նոր կեանք մը առնէ :

Եւ հոգին անմահ է :  
Այլերորդ է հոս մէջ բերել այն պատ-  
ճառներն որ կ'ապացուցանեն հոգւոյն  
անմահութիւնը . որովհետև ծանու-  
ցեալ ու պարզ պատճառներ են : Իսկ  
այն պատճառաբանութեան գալով , որ  
Հասարակագիտութեան գրքին վերջը կը  
գտուի , և որ կը ջանայ ցուցնել թէ հո-  
գին անմահ է՝ որովհետև ոչ օտար չա-  
րիք , և ոչ անձին չարիքը , ինչպէս ը-  
սենք՝ անիրաւութիւնը , անոր կորուս-  
տը չեն պատճառեր , ուժ չունի անխ-  
կայ . վասն զի անիրաւութիւնը կը փնա-  
սէ հոգւոյ ինչպէս անիրաւութիւն , և  
կ'եղծանէ զայն որչափ որ կարելի է եղ-  
ծանել . բայց հոգին հանդերձ իր անխ-  
րաւութեամբը շատ անգամ ուրիշ յատ-  
կութիւններ ունի , ինչպէս են արիու-  
թիւն , անդրադարձութիւն , և այս է  
պատճառն որ անզգամին հոգին չոչնչա-  
նար իր անիրաւութեամբը : Եւ սա-  
կայն պէտք չէ որ իր ոճիրները չափա-  
զանց համարձակութիւն առնուն , վասն  
զի խղձմտանքն ու յիմարութիւնը պա-  
տրաստ են իրենց զօհն յափշտակելու ,  
պատուելու զայն կամ ոչնչացնելու :

Հիմա եթէ ետ դառնանք և ուզենք  
հաւաքել այն վարդապետութեան գըլ-  
խաւոր կէտերը , որ առջննիս գրուե-  
ցաւ , կը տեսնենք նախ աշխարհքէս  
վեր գերագոյն միութիւնը , որ եթէ  
չստեղծեր զնիւթը , գոնէ կը տրամա-  
դրէ ու կը կարգաւորէ զայն այնպիսի  
կարգաւ , որուն մէջ է . ետքը աշխար-  
հիս հոգին , որ Ասուած արար , և  
սահմանեց զայն որ ամենայն բան կեն-  
դանի մը կազմէ , որ շարժի և զարգա-  
նայ համեմատ իր յաւիտեանական օրի-  
նակին , և այս օրինակն հարկաւորապէս  
միակ է՝ ինչպէս որ միակ է իր ստեղ-  
ծած տիեզերքն ալ : Ինչպէս աշխարհ-  
քին մէջ կը գտնենք նմանեաց սկիզբը ,  
որով նոյն տեսակ բնութեամբ գոյացու-

Թիւնները նոյն գաւառները կ'երթան ,  
 այնպէս որ չորս տարրական մարմիննե-  
 րը տիեզերաց մէջ բաժնուած են կար-  
 գաւորապէս . և բարոյական ու քաղաքա-  
 գիտական աշխարհքին մէջ՝ կը տեսնենք  
 չորս դասերն իւրաքանչիւրը միացած  
 մասնաւոր կարգաւ մը , և բոլոր Պե-  
 տուԹիւնը հիմնուած արդարութեան  
 վրայ կամ իւրաքանչիւր քաղաքացւոյ իր  
 բնութիւնը պահպանելու վրայ , այն-  
 պէս որ կիրքերը հեռացած են , և միու-  
 Թիւնը այնպիսի զօրութեամբ կը տիրէ  
 մարդուս քաղաքին մէջ՝ ինչպիսի զօրու-  
 Թեամբ կը տիրէ աշխարհիս քաղաքին  
 մէջ :

Այս միութիւնն է , զոր ըմբռնելու  
 փառքն ունեցաւ Պղատոնն և ինքը ջա-  
 նաց ամէն բանի մէջ անոր տիրել տա-  
 լու . այս է որ իր փիլիսոփայութեան  
 այնչափ յարգ տուած է . և այս է նաև  
 առաջիկայ քննութեանս առարկայն , ո-  
 րովհետև ասիկայ կը պսակէ բոլոր դը-  
 րութիւնը :

Կը շարունակուի :

**ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ**

**Ազգային բանկակիսն երգ մը :**

Երգ Արագի :

Արագիլ , բարով եկիր ,  
 Դուն արագիլ , բարով եկիր .  
 Իմե գարնան նըշան բերիր ,  
 Դու մեր սըրտիկ զըւարթ արիր :

Արագիլ , մեզի իջիր ,  
 Դուն արագիլ մեր տուն իջիր ,  
 Ի՛նք խացի ծառին բունիր ,  
 Դու մեր սիրուն :

Արագիլ , քե գանգրտիմ ,  
 Հայ արագիլ քե գանգրտիմ .  
 Իմ հազար ցաւերս ասիմ  
 Արրտիս ցաւեր հազար ցաւ :

Արագիլ , եք գընացիր  
 Դուն մեր ծառէն եք գընացիր ,

Օ ուլումաթ հովեր արին ,  
 Օ ըծղուն ծըղկներըս չորցուցին :

Պըսպղուն երկինքն մըԹներ ,  
 Լն պըսպղուն երկինքն մըԹներ .  
 Ի՛նք վերէն ձըներ բըրդեր ,  
 Օ աղկաթափ ձըմեռն հասեր :

Ս արագայ սարէն բըռնած  
 Լն Ս արագայ սարէն բըռնած ,  
 Չիւն իջնէր ըմէն ծածկեր ,  
 Կանաչ դաշտիկըս ցուրտ աներ :

Արագիլ , մեր դրախտին ձիւնիկ  
 Պատեր մեր դրախտիկ .  
 Կանաչուն մեր վարդնիս  
 Յամբեր պաղէն ը ձըմըռէն :

**ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԷՊՔ**

Ատրանդական Երկրորդ-նկատար :

Ինչպէս որ յայտնի է ամենուն՝ քանի  
 մը տարիէ ՚ի վեր բոլոր Արարողայի մը-  
 տադրութիւնն ու հետաքրքրութիւնը  
 գրաւած խնդիրներէն մէկն էր այս կեն-  
 ցազօգուտ առաջարկութիւնս՝ թէ ար-  
 դեօք կարելի է Արարողան Ամերիկայի  
 հետ միացնել հեռագրական թելով  
 մը : Ետերուն ՚ի սկզբան անդ մտաց  
 ցնորք մը , շահախնդիր մարդկանց ա-  
 ռաջարկութիւն մը երևցաւ աս բանս ,  
 որուն գործադրութիւնը անկարելի և  
 ետեէ ըլլալն ալ յանդուգն ձեռնար-  
 կութիւն մը կը կարծուէր . և իրաւը-  
 նէ նոյն իսկ աս բանս մտածողներն և  
 առաջ տանելու ետեէ եղողներն ալ մի-  
 ջոց եղաւ որ յուսահատելու պէս եղան .  
 և թէ որ մարդկային մտաց գերազանց  
 հանձարներէն չըլլային , և մտքերնին  
 հաստատապէս չղնէին թէ առանց եր-  
 կարատե համբերութեան և արգելք-  
 ներու յաղթելու ջանից աշխարհքիս  
 վրայ բան առաջ չերթար , տարակոյս  
 չկայ որ ձեռնթափ պէտք էին ըլլալ :  
 Այ դիւցազնական սկզբունքներով գրե-